


17407

1354



2010

S-53

ՅԵՒՆԻՍՏՈՄԱՆԹՈՒՄ

ԱԶԳԱՅԻՆ

ԳԱՍՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ



ԱՌԱՋԵԴԱԿԱՎՈՒՄ

1854



संक्षिप्त विज्ञान

विज्ञान

विज्ञान विद्या

३८

विज्ञान विद्या

३८

37

S-90

۱۷

ՕԵՐԵՎԱՆԻ ՄԱՐԱՏՈՒԹՅՈՒՆ

ԱԶԳԱՑԻՆ

5

ԳՐԱԺԱՌԱԿԱՆ ԹԵՂԵՑ
Printed In Turkey

ՏԱԿՈՐ Ա. ՏԻՎԻՔ ՃԵԱՆ



ԿԱՍՏԵՐԵՆԻ ՊՈԼԵՄ

1854

8747

976
39

ՅԵՒԵՅԵԹԻՄՈՒԹԻՒՆ

ԱԶԳԱՅԻՆ

Վարդուս կարողութիւնը յառաջ երթալուն ընտիր միջոցը՝ քաղաքականութիւնն է, որմէ բազմաց բարելաւութիւն կը ծագի :

Վարդկային կարողութիւնը՝ երեք դասի կը բաժնուի . ընկերականութիւն , իմացականութիւն , Ճարտարութիւն : Ասոնց գլխաւոր յատկութիւնները՝ կատարելագործութիւն , կամ յառաջադիմութիւնն է :

Վարդս ընկերական , իմաստուն , և Ճարտար ըլլալը ընդունելնուս պէս , կատարելութեան ընդունակութիւննունենալն ալ պիտի ընդունիք :

Վիայն անհատը չէ որ կատարելութեան ընդունակութիւն ունի , իր կատարելութիւնը ազգին ալ կը հաղորդէ . գտած գիւտը ուրիշներուն ալ կը սորվեցունէ . մէկ ժամանակի գտնուածը ապագային ժառանգութիւնն է :

Ընկերականութիւնը ընտանիք հաստատել որ բոլոր մարդկային ազգը կատարելութեան ընդունակութիւն ունի :

բար , որսորդ կամ հուղիահար , հովեւ կամ վրանա-
րընակ , երկրագործ , վաճառական , ճարտար եղան =
Հուղիահարութիւնը լեռներու վրայ , երկրագործու-
թիւնը ձորի ու դաշտի մէջ , ձկնակերութիւնը ծովե-
զերեայ տեղուանք հաստատուեցաւ :

Եղբերը իրենց առջի ժամանակնին ընդհանրապէս զօ-
քագլուխներու կամ ազնուականաց , կամ նահապետա-
կան կառավարութեան կը նազանդէին . նահապետա-
կան կառավարութիւնը հասարակապետութիւնը կոր-
ծանեց . ետքը թագաւորութիւնն ալ նահապետական
կառավարութիւնը տակնուվրայ ըրաւ :

Կամաց կամաց կերպ մը իրաւունքի աղատութեան
հասան , որ վաճառականութեան և ճարտարութեան
պարապած ժամանակնին կընայ ըլլալ : Որսորդ կամ
բարբարոս եղած ժամանակնին պատերազմով ձեռք ձր-
գած գերինին կը մեռցնէին և կ'ուտէին : Երկրագործ
եղաճնուն պէս՝ իրենց արտը մշակել տալու համար չը
մեռցուցին իրենց գերի ըրբին : Ետքը գերիի տեղ հարկ
ուղել սկսան . վաճառական և ճարտար ըլլալովին ,
եւել շահ գտնելու համար գերիներնին աղատեցին : Վ-
զատութիւնը մայր է բարեբերութեան : Վ հճակակա-
նութիւնը և քրիստոնեութիւնը զուգադրուելով մեծ օ-
գուտներ ըրբին եւրոպայի մէջ աղատութեան հաստատ-
ուելուն համար : Վ հճակականութիւնը գերիները և

առաւել աղատ ըրաւ , աղատ մարդիկը ձնշել ուղելովք :
Վրիստոնէութեան ոգին կրօնաւորական ոգիէն շատ մեծ
է . մարդոց հաւասարութիւն և եղայրութիւն քարո-
զեց մինչդեռ կրօնաւորական ոգին շատ ժամանակէ ՚ի
վեր մարդկային աղջը կը ձնշել : Մահակրիւ , գերու-
թիւն , միհճականութիւն , քաղաքական աղատութիւն ,
և քաղաքականութեան աղատութիւն . այս հինգ ժամա-
նակը քաղաքականութեան համսող եւրոպան՝ մէկզմէկու-
նտևէ կրած է : Ահա ընկերական կատարելագործութիւն :

Խմացականութեան ուժը որ ընկերութեան կ' իշխէ ,
ան ալ յեղափոխութիւններ ունի : Խօսակցութիւնը բը-
նական է . նշանակով բառ կազմելը նշանակները չ' օգ-
տելուն համար է : Ազգուն ընկերութեան հետ ծնած է ,
ինչպէս ընկերութիւնը մարդուն հետ : Արօնքն ալ այս-
պէս է ՚ի յԱստուծոյ . բայց կրօնաւորները յափշտա-
կած են : Կռապաշտութիւնը , անասունները պաշտելը ,
կրօնաւորներուն առաջն քայլ առնելն էր : Ժամանակ
անցնելով կրօնից վարդապետութիւնը խելացիներուն յա-
տուեկ միջոց մը եղաւ : Վարդապետութիւնն ետև քըն-
նութեան վրայ հիմնեալ հաւատք ծնաւ . կրօնականը իր
լիակատար իշխանութիւնը կորսնցուց մնաց համոզողա-
կան կարողութեամբ : Կռապաշտութիւնը և Աստուծու-
սկաշտութիւնը , Հրեից մէջ նղած փիլիսոփայական ու-
ղանդները , ասոնց մէկզմէկէ ետև յաջորդելնին մեղի կը

200703

ցուցընէ : « Քրիստոնէութիւնը եկած ժամանակը ասոնց
երեքն ալ կար : » Քրիստոնէութիւնը փիլիսոփայութեան
ուժ տուաւ , ներողամտութիւն , աղատութիւն , հա-
ւասարութիւն , և եղայրութիւն քարոզելով . կարծեաց
աղատութիւնը պատրաստուեցաւ : Ահա իմացականու-
թեան կատարելադորձութիւն :

Ճարտարութեան յառաջադիմութիւնը շատ գդալի
է : Մարդիկ յաջորդաբար , որորդ , հուղկահար , վը-
րանարնակ , երկրագործ , վաճառական էին : Կորանոր
պիտոյքը նորանոր արհեստներ ծագել տուաւ : Գիտու-
թիւնը ետքը հասաւ հիմքը լալու համար . և տևսակա-
նը հաստատելու միջոց եղաւ . ինչպէս գեղեցիկ գործ-
քեր տեսմունիւն ետև . կանոն ու գործեցան հասաւ : Առ-
ջի ժամանակները դրեթէ բոլոր գիտութիւնը մէկտեղած
էր . ինչպէս աս օրուան օրս շատ մը արհեստներ՝ պատ-
զատ կարդի դրուած են : Ետքը ամեն մէկը զատ զատ
դաս առնելով պարապելը հարկաւոր տնսան . և ասկէց
մեծ յեղափոխութիւն մը ծնելով ամենը մէկէն առաջ
տարաւ : Ինչպէս ձեռագործ արհեստներուն բաժանում
տալով ճարտարութիւնը մեծ յառաջադիմութիւն ստա-
ցաւ : Արհեստից մէկ մեծ յեղափոխութիւն մըն ալ ծա-
դեցաւ որ մարդոց ու անասնոց տեղը բռնեց : Մեքե-
նայները շոդիով քալեցուցին : Ահա ճարտարութեան
կատարելագորձութիւն :

Հասարակութիւնը սովորութեան հետ կապուած է :
Դէշ վիճակը ձգել աղեկին համել չ' մտածեր . նորանոր
զուարձութիւն նարելու հոգ չ' ըներ . բերմունքին ու-
ժովը առաջ կը քալէ : Երևելի մարդոց օրինակէն դա-
ղափարներ , դիւտեր , նարքներ կը ծնանի . բազմու-
թիւնը դէմ կենալով . վերջապէս՝ ոչխարի պէս ակամայ
կը հետեի : Ո՞իշտ իմացողական և ճարտարական յե-
ղափոխութիւնը՝ ընկերականութեան և քաղաքականու-
թեան յեղափոխութեան պէս կը համենի , երբ անհրա-
ժեշտ կ' ըլլայ դիմանալ : Գաղափար մը ուրիշ գաղափա-
րի տեղ կը բռնէ , երբ ժամանակի խելքին յարմար չը
գար . նոր պիտոյք մը կը ծնի՝ երբ հինքն ժամանակը
անցնի . նոր ընկերական վիճակ մը կը հաստատուի՝ երբ
հին վիճակը չ' բաւէ : Ամէն ընկերականութեան մէջ նո-
րաձեռութիւն պէտք կ' ըլլայ , ասոր համար միշտ մէկ
մարդ մը կը գտնուի :

Ո՞արդի կ' միշտ իշխանութեան և ծուլութեան դիւրա-
մէտ ըւլլալովնին , պէտք ունեցած ժամանակին կ' աշխա-
տին . ուժեղները միշտ տկարներուն վաստակովը կ' ասզ-
րին : Բարբարոսաց երկիրը՝ և ընկերութեան առաջին վի-
ճակին մէշ կանայք կ' աշխատեին . ետքը գերիները ի-
րենց ախրով համար կ' աշխատեին . քիչ մը ետքը հպա-
տակները իշխաններուն . մինչև այն ժամանակը հասա՞ք
որ ամեն մարդ իրեն համար կ' աշխատի քաղաքակըթեալ

երկիրներու մէջ , և իր աշխատութեան պառուղը խաղա-
ղութեամբ կը վայելէ : Որչափ իշխողները նորանոր պե-
տոյք զգալ սկսեցին , այնչափ հպատակները նոր աղդե-
ցութիւն ստացան , և ձնշումը քիչցաւ . առաջինը կոր-
սրնցունելով վերջինը ստանալով , հաւասարութիւնը
հաստատուեցաւ : Ծնկերութեան պատմութիւնը ուժե-
րուն ծաւալումին մէջ կը տեսնանկը :

Բարբարոսութեան վիճակի մէջ որ միայն ֆիզիգական
ուժ կայ , այս ծաւալումը շատ մեծ կը տեսնուի . ամէն
մէկը քիչ և շատ իր բաժինը ունէր . բայց ֆիզիգական
ուժը բռնութեան և պատերազմի կուգայ : “ Յահապե-
տական կառավարութեան մէջ ստացուածքի իրաւունքը
հաստատուեցաւ . հուղկահարաց մէջ շատ տկար էր . ու-
նելի հաստատ էր երկրագործներու մէջ . բայց սկիզբէն
այս ստացուածքը ցեղի զլուխին , զօրավետին , դատա-
ւորին կամ թագաւորին ձեռքը ամփոփեալ էր : Հուղ-
կահարութիւնը կը դադրի երբ կողոպտելու միջոց չը-
մնայ . ան ատենը երկրագործութեան կը պարապին քիչ
աշխատութեամբ շատ կը շահին : Պերիները և մշակնե-
րը մեծերուն և յաղթողներուն կողմէն հարկապահան-
ջեալ և զրկեալ էին շատ ժամանակէ ՚ի վեր : Ընձնատրու-
թեան տեղը աշխատութիւնը , ինչքի փոփոխութեան
անդ ստակը բռնեց , և հարկը հաստատուեցաւ : Քիչ
քիչ նորանոր բաներ պէտք եղաւ , նոր զուարձութիւն-

ներու ինկան իշխողները , կամաց կամաց ձեռքերնին հ-
ղած հողերը իրնոց հպատակներուն ծախսեցին : Օչզլու-
թիւնը , արհեստները հանգիստ ապրելու ճամբայ իշակ
նին . կահ ու կարասիքը շատցուց : Եղատ աշխատու-
թիւնը ապահովութեամբ առեւտուրի սկսեց . վաճառա-
կանութիւնը ընդարձակեցաւ . փոխանակաբիրը ստակին
գառնալը դիւրացուց : Այսպէս ճարտարութեան ուժը
ծաւալեցաւ և հարստութիւնը տիրեց :

Վակերութեան ուժը ինչպէս տեղաւորուիլը , և իշ-
խողները ինչպէս կորսնցուցին և իշխանները որպէս շահ-
ուելինին հասկցուեցաւ : Ա առօգի գիւտը մարդկային
ուժին հաւասարեցաւ . հրազենը ազդաց մէջ եղած քա-
ջասրութեան անհաւասարութիւնը հաւասարակշռեց .
Բայց իշխողները զինւորական ուժ մը պատրաստեցին .
Հաջառակաց ստիովը զինւորական կրթութիւնը յառա-
ջագիւմնց : Վիւս կողմէն ալ զինւորականութեան շատ-
նալը , և զինը գործածելու արհեստը բաղմաց տարածե-
լով՝ հպատակները զինւորական արհեստին աղեկ տեղիակ
եղան : Աերկայացուցիչ կառավարութիւնը մէկ քանի
կառավարութեան մէջ մտաւ . քաղաքական իրաւունքը
ժողովուրդին մնծ մասին ձեռքը անցաւ : Այսպէս ընկե-
րութեան ուժը ծաւալեցաւ , և ազատութիւնը տիրեց :

Խմացականութեան ուժը՝ առնց պէս իր ճաւաղումը
յառաջադիմութեամբ ստացաւ : Պայտութիւնը կրօնը ի

Նման քիչւրի մէջ պահուած էր , և կրօնաւորաց դասին մէջ՝ շահ քաղելու համար թաղուցեալ էր : Այս գիտութիւնը և այն կրօնքը սխալներով խառն էր . բայց դուրսը ևս առաւել սխալներով ժողովուրդը կը հովուէր : Հատ չ' անցաւ գաղտնիքը յայտնուել սկսեց , և խելամուտները կը շատնար . փիլիսոփայութիւնը բրւր մարդիկ իր գասին հրաւիրեց . քրիստոնէութիւնը մեծ յեղափոխութիւն մը ըրաւ . կրօնքը բարոյականին հետ միացնելով հասարակաց գիտութիւն ըրաւ . հիմնադիրը Յիսուս լյար ծածկոցի տակ դնող կրօնաւորներուն և վարդապետներուն դէմ հակառակելով յարձակեցաւ : Արջին գարու մէջ ճշմարիտ և արտաքին գիտութիւնը միմիայն քահանայից ձեռքը մնալը ընկերութեան պակասութիւնն էր . գորոցականութիւնը Աստուածարանութիւնով միաբանելով՝ այսչափ ժամանակ մարդկային իւմացականութիւնը իմաստակութեան և նրբութեան վրայ սպասել տուողը՝ եկեղեցականաց պահանջութիւնն էր : Տպագրութիւնը , գրագիտութեան և փիլիսոփայութեան ծաղկելը , քաղաքական յեղափոխութիւնները , մէկզմէկու և դաստիարակութեան ոճը կատարելագործեցին : Այսպէս իմացականութեան ուժը ծաւալեցաւ և գիտութիւնը հասարակաց եղաւ :

Ամեն բան կրնայ շփոթել և խառնուիլ , անոր համար այս բաժանու մները բացարձակ չ' են կրնար ըւլոլ , ամեն

կերպ զբութիւնները քիչ ու շատ միաւլ կրնան ըւլալ ։
Այս երեք կարողութիւնը մէկզմէկու նպաստելով մէկ-
ըզմէկ կատարելագործեր են : Ընկերութիւնը , իմացա-
կանութիւնը , և ճարտարութիւնը արդեամբ չ'են կըր-
նար զատուեիլ . որովհետեւ մեր միաքը կտոր կտոր կըր-
նայ հասկնալ , ակտք է որ բոլորը մանրամանաբար
ցուցուի : Ասոր համար ոճ և կարգ պէտք է :

Վարդուս իր բարելաւութիւնը շատցնելու , և մաս-
նութիւնը բարձրացնելու ջանքը ընական է . որովհետեւ
աչքերնուս առջին կը տեսնանք . այս ուրացողը արեւ-
գակին լոյն ալ կ'ուրանայ : Բայց ընկերական կատարելու
գործութիւնը մէկ ցեղի՝ յատկացեալ է , կամ մէկ կե-
մայի՞ մէջ կրնայ ըւլալ . վերջադեռ եւրոպացւոց յատուի
է , կամ մէկ բիրմունքի և պարագայի՞ պառուղն է :

Երաւ եւրոպացի շատ բաներ նպաստեր են որ անմոց
նկարագրութիւնը Աշուշական անունով գրուացքնուս
մէջ ցուցուցնեք : Բայց ամեննեն դլխաւորը ամն աղջ իր
հասարակ լիզուովը զրել կարգալ սկսեն էր : Զինացիք
եւրոպացւոցմէ շատ առաջ միլիսոնիսյութիւնն կը պա-
րապէին , բայց լիզունին դժար ըւլալով՝ շատ ետ մնա-
ցին : Վեկ քանի ցեղ կըյ որ քաղաքակրթութիւնը ին-
քիրեն դանալու ընական յարմարութիւն չ'ունի , շին-
ուած ու պատրաստուած կրնայ ընդունիլ , ինչպէս առա-
յինի ըսուած ցեղը : Վրդեռք մենք ալ այն ցեղին պէս

յարմարութիւն չ'ունի՞նք : Հազար հինգ հարիւր տարի առաջ մեր ազգը քաղաքակրթութեան սկսեր է՝ բայց մինչև հիմայ հոն կեցած է . մինչ այն ժամանակ դիր չ'ունենալու համար ետ ենք մնացեր . դիրը գտնուելուն պես քայլ մը առեր կեցեր ենք . ի՞նչ է պատճառը . որովհետեւ՝ դրագիտութիւնը քիչւորի մէջ մնացեր է , ետքն ալ շատ մը դիպուածներ արդիլեր են . բայց ամենէն աւելին լիզունիս կորսունցնելով՝ դրագիտութեան ոչ երբէք պարապուեր է : Հիմակուան ժամանակին ընթացունքը մեր ազգը քշել կ'ուզէ . բայց մենք ժամանայ մը պատրաստած չ'ըլլալովնիս՝ առաջ երթալու տեղը քշկուտինք պիտի : Ի՞նչ կ'ընենք գպրոցներու մէջ տասնըհինգ տարիէ ՚ի վեր . գաղղիերէն անգղիերէն կը սորվեցնենք . բայց ուր է պառող , բոլորը չորս հինգ հոգի չ'եմ գանար կարդացածը հասկցող . թեոր մինակ լեզուազիտութեամբ ազգը յառաջադիմութիւն կ'ըստանայ կը կարծուի նէ , մինչև հիմայ լեզուազէտ շատ եկած է , ի՞նչու ազգը այս վիճակին մէջ մնացեր է : Ո՞ինչ ՚ի յիսուն տարի բոլոր դեսպանատանց խարդմանները այս էին , և այսց մէջ լեզուազիտութիւնը այնչափ հռչակաւոր է , որ Բարիղ չորրորդ անդիկոսի դպրոցը ուրիշ լեզուներու դասառուութիւն կայ , դպրոցին այն կողմին Գառնիկ պետ առանձինին կ'ըսին , որ այսց թաղը ըսել է : Ո՞ինակ լեզուազիտութեամբ ըլլար նէ՝ հիմայ

յառաջադիմութիւն պէտք էր ըլլար . ուր է : Ահա
մակուան ընելիքնիս ալ չորս հարիւր տարիեւ ՚ի վեր ը-
րածնիս չե՞մի : Եւյն թարգմաններուն մեջէն Պուրատ-
Նայ Հօմօն անունով երևելի հեղինակ մը երած է , որ
եօթը հատոր գաղղիերէն շարադրուած գաղղիացւոց
մեջ յարդի գերճք ունի , բայց ազգին ի՞նչ օգուտ կըր-
ցած է ընել : Օրինակիլ մինչ հիմայ մեզի ցուցուցած է
որ միայն լեզուագիտութեամբ ազգը քաղաքակրթեալ
չ' ըլլար . գիտնականաց կ' ըսեմ , ի՞նչ է ըրածնին , ինչ
չի աշխատին , և ազգին ալ միշտ երեսին կուտան ող
շատ մեծ շնորհներ ըսեր են , և միշտ ստրկէ կը հանեն
և հանելու վրայ են . ազգին անհատը ե՞րբ ուզէ նէ լեզու
սորմելու համար գասատու չ' կրնար գտնալ : Դպրոց-
ներու մեջ գաղղիերէն անդղիերէն գասատուներ բերե-
լով աղդը յառաջադիմութիւն չ' ստանար , գիտութիւ-
նը հասարակաց չ' ըլլար . Եղիպատոսի պէս քիչչորի մեջ
կը մնայ : Հանձնարներուն կայծ մը տուր որ բռնկի .
ի՞նչ բառով ու բայով կը խարանես . ազգը մեկ սկալ-
մունքէն ելլալու պէս եր՝ միւսին ինկաւ . մինչ այս ժա-
մանակ գրաբառ գրելու աշխատելու գամուեր մնացեր
էր , հիմայ ալ լեզուագիտութեան վրայ պիտի գամես .
ինչո՞ւ աշխարհաբառ լեզուով փիլիսոփայութիւն չ' եւ
խոթեր գպրոցները . ի՞նչ կեցեր ես , գաղղիերէն սոր-
մողներէն այն պտուղը կ' սպասես . ինչո՞ւ մաքուր գա-

զափարները մեկ դիեն քու մայրենի լեզուիդ մէջ չ' ես լ' ցըներ , որ լեզուն ալ միատեղ մշակուի , և գպրոցէն ել չոդ տղան ձեռքը գրիչ ունենայ , և ուզած ժամանակը ո՞ր բանին ընդունակութիւն ունի նէ սորվելու միջոցը պատրաստ ըլլայ : Արևելի հեղինակներուն շատերը քառասուն կամ յիսուն տարեկան ըլլալին ետեւ դրագիտութեան սկսեր են . շատ մարդոց ընդունակութիւնը ուշ երեան կ' ելլէ . պատրաստ լեզու մը՝ որ ամեննեին սորվելու դժարութիւն չ' քաշէ , և անոր մէջ պէտք եղածը գըտնայ՝ անոր աշխատելու է : Մինչև դպրոցները աշխարհաբար լեզով կարգաւորեալ գիտութեան դաս չ' ըլլայ՝ տղղը չ' յառաջանար : Եմն դպրոցի մէջ լեզուադիտութիւն է , ուրիշ բան չ' խոթելուդ՝ ամեն դպրոց գիտութեանց սկզբունքը աշխարհաբար լեզով շարունակէ : Կ՞նչ կը տնտեսա , աշխարհաբար լեզով ֆիլիսոփայութիւն մը , պատմութիւն , մաթէմաթիդայ , բանական գիտութեան և քիմիդայի սկզբունքներ գրէ , թարդմանէ , դպրոցները տարածէ . գաղղիերէն ալ սորվեցներ , բայց քու առաջին պարտքդ տղնն ըրւաւորել է այն նաև յէ , որ մատմալ սորվի , և մտածածք գրելու կարող ըլլայ . որովհետեւ մարդուս յատկութիւնը մտածեն է : Արեք տարուան մէջ տղան գիտութեանց քիչ ու շատ տեղեակ կ' ըլլայ , և բան սորվելու ոճը կ' ստանայ : Գաղղիերէն և անդղիերէն սորվելու սկսող աշխիքանեւ

բուն թարդմանութեանը սպասելու ատեն չ'է . և բու
պայի քաղաքակրթութիւնը դէպի այս կողմը գիմեց .
թէոր պատրաստ չ'ըլլանք նէ՝ այս հեղեղը մեզ կը
տանի անանկ տեղ մը կը հասցնէ , որ գծար կ'ըլլայ
ելլալիս . տապաննիս հիմակուընէ շնունք՝ որ ետքը
ուզած տեղենիս ելլանք . տղաքնիս վարպետի տալով
սղրվին ու շնուն ըսելու ժամանակ չ' . մենք որչափ
կրնանք նէ՝ երկու տախտակ մէկ տեղ բերելով բան
մը պատրաստենք . ետքը անոնց մնայ նէ աղեկը թող
շնուն :

Եւրոպացւոց քաղաքակրթութիւնը աշխարհիս ամեն
կողմը համեմու վիճակի մէջ է . և բուպան ինքնինքը
այն աստիճանին մօտեցուց , որ ուրիշ ետ մնացով
աղդերը՝ իր երազընթացութեան ուժովը բնականարար
սկսեց քաշել . բայց պէտք է ակօսին մէջ դտնութենք ,
և քիշ մ' ալ առաջ , որովհետեւ ձգողականութեան
ուժը ծանր մարմինները շուշտով կը քալեցնէ թեթե-
ները ետ կը ձգէ . մեր աղդը միանդամայն քիչւոր և
ցրուեալ է , կրնայ ըլլալ որ այն ձգձգման աղմուկին
մէջ ոչնչանայ : Ենոր համար՝ դիտակ մը տուր որ չը
շփոթի . ընդհանրապէս իմացողականութեան ուժ մը
տուր որ առաջ անցնելուն նարը գտնայ : Բայց գրա-
բառը չ'մշակենք աէ այն ատեն կ'ոչնչանանք պիտի ը-
սիս : Ողոս հինդ հարիւր տարի է աղդը քու ձեռքդ

Է ի՞նչ ըրիր . ուր է աշակերտներդ . բնոնակիբները
պիտի ցուցնես . դու ի՞նչ ըրիր , և ի՞նչ պիտի ընես ,
լեզուագէտ . քու աշակերտներդ ալ բիղանիները , ֆունն
չբնիները , և ուրիշ շատ մը գերդաստաներն են որ Հայ
էին , հիմայ Անրացի անունը կը կրեն և գաղղիերէն
խտալերէն կը խօսին : Մէկ կողմը Ճշմարտութիւնը
գրաբառէ ուրիշ լեզուով չ'կրնար զըցուիլ կը կարծէ .
միւս կողմը գաղղիերէնէ ուրիշ լեզու չ'կրնար հասկը-
ցընել կ'ըսէ : Լեզուն մշակողը գիտութիւնն է , որ
լեզուի մէջ գիտութիւն կը մտնայ , այն լեզուն կը մը-
շակուի . ասոր ապացոյցը օրադիրները քիչ ու շատ
զըցուցին : Երկու կողմին ալ կ'ըսեմ , երկուքն ալ
թող չ'վախնան . գրաբառ դիտցողն ալ կը շատնայ ,
լեզուագէտն ալ . երբ կարդաւորեալ աշխարհաբառ
լեզուով դաստիարակութիւնն մը ըւլոյ : Յառաջադէմ
ազդ մը 'ի սկզբանէ աշխարհի տեսնուած չէ , որ իր
հասարակ խօսակցութիւն ըրած լեզուէն ուրիշ լեզուի
մէջ յառաջադէմութիւնն ստացած ըւլոյ : Գաղղիան և
ըոլոր երուպան հին լուսաւորեալ ժամանակի գիրքերը
պահած եր . և Ճշմարտութիւնը անոնց մէջ ևն , ու-
րիշ տեղ չ'դժնուիր կարծելով՝ շատ մը ժամանակ կոր-
սընցուց . երեք հարիւր տարիէն մէկ քանի հանճարիդ
մարդիկ եկան քիչ ու շատ հասկցան , ձգեցին լատի-
ներէնը , հասարակ լեզուով սկսան , հասկցածնին , դը-

տաճնին գրել . և փիլիսոփայութիւնը տեղէն շարժեցին փորձով : Ասոնք Պագօն , Կալիլէ , Գոփէրնիկոս , Քէփէր , Տէքարթ , ըսուած երեելի անձերն էին , որ ևրոպայի այսչափ յառաջադիմութեանը պատճառ եղան :

Գաղղիան փիլիսոփայութիւնը , և գանձի կառավարութեան ընթացքը , անդղիացւոցմէ առաւ . բայց այսօր գաղղիան անդղիերէն չ' գիտէ : Պագօն , և Լօդ անդղիերէն գրեցին : Ասօրուան օրս գաղղիոյ մէջ Տէպա օրագրին թարգմանիչէն զատ՝ անդղիերէն բան թարգմանելու կարողութիւն ունեցող չ' կայ . գերմանացւոց մէջ շատ երեելի հեղինակներ կան . և գաղղիան անոնց գիրքերը կարդալու կարօտութիւն ունի , բոլորն ալ գէշ թարգմանուած է . հեղինակները ամեն օր « մեր գիրքերը ծուռ կը թարգմանուի » կ' ըսեն . գաղղիան անգիրքերուն իմաստին քիչ ու շատ տեղեակ ըլլալով՝ կը բաւականանայ : Ասօրուան օրս գաղղիան գերմաներէն չ' գիտէ . գերմանացիք և անդղիացիք՝ գաղղիացւոց գիրքերուն կարօտ են , բայց երկուքն ալ աղէկ գաղղիերէն չ' գիտեն : Ա երջապէս՝ ևրոպայի քաղաքակրթութեան մէջ , գաղղիան ամենէն յառաջադէմ է , բայց գաղղիան լեզուագէտ չէ : Մինակ գեսապանատանց համար , ալքունի գրքատան մէջ ամեն լեզուի դասատու դրուած է թարգմանութեան հետևողներու համար .

« Ա գիրքերուն իմաստին քիչ ու շատ տեղեակ ըլլալով՝ կը բաւականանայ : Ասօրուան օրս գաղղիան գերմաներէն չ' գիտէ . գերմանացիք և անդղիացիք՝ գաղղիացւոց գիրքերուն կարօտ են , բայց երկուքն ալ աղէկ գաղղիերէն չ' գիտեն : Ա երջապէս՝ ևրոպայի քաղաքակրթութեան մէջ , գաղղիան ամենէն յառաջադէմ է , բայց գաղղիան լեզուագէտ չէ : Մինակ գեսապանատանց համար , ալքունի գրքատան մէջ ամեն լեզուի դասատու դրուած է թարգմանութեան հետևողներու համար .

որովհետև՝ դաղղիոյ մէջ լեզուադիտութիւնը հազուադիւտ բան է , յիսուն տարիէ ՚ի վեր աշխատեցան որ օնար լեզուի համար դասատու հասցնեն . ասկէ առաջ դասպանատունները շատ դժարութիւն կը կրէին :

Եղին պարտքը իր լեզուին մէջ գիտութիւն սորմեցնել է : Եղիքը Կոստանդնուպոլսոյ պէս մէկ քաղաքի մէջ լեզուադիտութեան դասատուի ստակ տալու պարտաւորութիւն չ'ունի : Մինչ հիմայ օտար լեզուի դասատուներու առւած դումարով անհամար գրքեր կը թարդմանուէր : Գրքատանց մէջ , աշխարհաբառ լիզւով ոիտութեան սկզբունքներու դասատուութիւն , և դրաբառ պէտք է : Եհան աղին պարտքը : Ետենօք Խւսկիւտարու դպրատունը յիսուն տղայ առաւ . աշխարհաբառ լեզուվ տարիի մը չափ պատմութիւն աշխարհաբառութիւն , և մաթեմատիկայի սկզբունք դաստուած , գրաբառի համար ալ դասատու մը ունէր . ան յիսունին մէջէն տասը հատ տիկար չ'ելաւ : Վնոնց մէ տասը հատի չափ երեկի բժիշկ , մէկ քանի երեկի երկրագործ , տաննեն աւելի դասատու ունիք : Տարիէ մը ետև լեզուադիտութիւն մտաւ , երկու երեք տարուան մէջ պտուղ մը չ'ելաւ : Հիմայ բոլոր դըպրատանց մէջ լեզուադիտութիւն կայ , տասը տարիէն աւելի է մէկ պտուղ մը չ'կայ : Եղին մէջ գտնուած լեզուադէաներուն մէկը դպրատանց աշխակերտ չ'են : Ու

բովհնետե՞ւ լեզուաղիտութիւն նղածին պէս, տղան
խելքը անսնց կուտայ գիտութեան ականջ՝ կախեր, լե-
զուն ալ սորմիլու բաւական ժամանակ չ'ունենար ժա-
մանակը կը կորսնցնէ :

Բայց աշխարհաբառին ետեւէ իյնալով, գրաբառը
չ'ն սորմիր կ'ըսես : Հոգ մի ըներ, գաղղիա աշխար-
հաբառ գրելու սկսած ժամանակը, բոլոր ևրոպայի
մէջ տասը հոգի չէր ելեր աղեկ լատիներէն հասկցող,
բայց երբ հասարակ լնդւով գիտութիւնները ծաղկեցան,
լատիներէնը ընդհանուր լեզու եղաւ ևրոպայի մէջ .
Ահեն Մար Ժիրարդէնի բանաստեղծութեան դասը, եր-
կու հարիւրէն աւելի տասնընթը, տասնընթը տարե-
կան՝ երիտասարդ կար, գասատուն լատիներէն խրթին
պարբերութիւն մը կարդաց, որ զուարձալի բան մըն
եր, ունկնդիրք սկսան խնդալ . գասատուն գիրքը ձը-
գեց, ու ըսաւ “ զարմանալի՛ բան . գաղղիան հիմայ
շատ աղեկ լատիներէն գիտէ ո : Երբ գիտութիւնը աշ-
խարհաբառ լնդւով կը ծաղկի հասարակաց կ'ըւլայ,
գրաբառը կը տարածի, ամենն ալ իրենց նախնաց
լեզուին տեղեակ կ'ըւլան : Լեզուագէտներն ալ կը շատ-
նան : Խւսկիւտարու յիսուն աշակերտին երսունը այս
օր քաջ լեզուագէտ են . որ անոնց ժամանակը լեզուա-
գիտութիւն չ'կար : Լեզուագիտութիւն մտած ժա-
մանակի աշակերտներէն, նամակ մը գրելու կարողու-

թիւն ունեցող մը չ'կայ : Կարծեմ այսշափ ապացոյցը
բաւական է , որ ազգը իր պարտքը ճանչնայ , ու իր
մայրենի և նախնեացը լեզուն սորվեցնէ . դպրոցներու
մէջ դիտութեանց սկզբունքները աշխարհաբառ լեզով
դաս տրուի . գաղղթերէնի՝ անդդիերէնի , և տաճկերէ-
նի համար եղած ծախքը , թարդմանութեան և հեղե-
նակութեան տրուի . դիտութիւնը հասարակաց ըւլայ .
և քիչ ծախքով աղդը լուսաւորութիւն ստանայ . Ա
հայս է մեր նպատակը : Ազգին այս հասկցնել կ'ու-
զենք :

1963-618-3448 2000-10-2

112004772

ՀԵՂԻՆԱԿԻՆ ՈՒՄՏԸ ԳԱՐԵՎԵԼԸ

Ճառ. Բնարոյական .	զի՞ն 50 վարայ
Մարդկութիւն .	" 40 "
Աշբշութիւն Ըստհանցւը Ազգաց .	" 15 զուռուշ

Ակրայիչեալ դրբելն ու այս տեսքակը . Պօլիս Սկրճանը
Մարդարեան Պ. Յարութիւնն գրասունը կը ծախուի :

2013

